

## ԱՐՄ ԳԵՂԵՑՅԱԿ

### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՎԻՊԱՍԱՆԱԿԱՆ

Ա. Տ. ՊԱՐՐԻԼԵԱՅ

ԳԼՈՒԽ ԺԴ

Պանդուխտն

Գիշերն հասարակեր էր, և հազարաւոր լրակեր մրցելով կապուտակ կամարն ասաստղերուն պայծառութեան հետ, կը փայլէին Հայոց ձգորոյ բլանց վրայ, սահմանածայրք Հայոց աշխարհն։ Ծօն, Նիգրատայ ականց մօս կը հսկէր հայկական բանակն, պահպանելով զՀայուսատան, վասն զի վախի կար որ այն կողմէն ըլլայ յարձակումն, որովշետեւ միշտ նոյն կիրճներէն եկեր էին Հայաստանի անկախութեան թշնամիներն յառաջելով գետոնի քովէն, և այն ժայորից վրայէն մագլցի ելիք էին երբեմն դաշտագետնոյն պատերազմականք, նեղելու հայկական արծուեաց բոյն։

Այս լայնատարած բարձրավայրն որ կը կանգնի յանկարծ Նաշիր երկէն ու կ'իջնայ աստիճանաբար մինչեւ զինքը կովկասու շղթաներէն բաժնող գարտագետինը, է Հայաստան, այսինքն Հայկայ երկիրը, որ նախահայր ըլլալով նոյն ազնուական զարմին, պէտք էր որ երկիրն ալ իր անուամբը կոչուէր։

Այդ բարձրավայրն կը հատանի բարձրաբարձ լերանց գուգահեռական գօտիներէ և շատ մ'ալ ցած ըլլուրներէ, անզգալի զառ ՚ի թափով։ Ներփակեալ հովիտներն մաս մի անձուկ են ու ամայի. և մաս մ'ալ ընդարձակ ու բերրի, ինչպէս է այն հովիտն, զոր կ'ոռոգէ երասխ երագասահ։ Այս տեսակ ձեռով երկիր մը չէր կրնար բնականապէս աթոռ ըլլալ կենդրուական զօրաւոր տերութեան մը որ ամիբէ բովանդակ աշխարհն։ այլ աւելի յարմար էր անկախ ցեղերուինքնորէն կաավալութեան, զօրաւորք իրարու գէմ, այլ տկարք զօրաւորացն դրացւոյ մ'աշն, եթէ մի առ մի յարձակելու ըլլայ վրանին։

Դաշտագետնոյն ինքնականերն ունեցեր էին միշտ մասնաւոր պատճառներ այս տեսակ յարձակմանց, Եփրատայ ու Տէղրիսի ակունքն հայկական լերանց մէջ ըլլալուն

համար: Բայց ընդհակառակն այդ լեռները տարածուելով յարկելից յարկեմուտս, իրենց աւելի զառ ՚ի թափը հարաւն է, Զակոսի շղթայից հակառակ, որոնք թեքելով գէպ յարկելու, կը խոնարին մեղմով գէպ ՚ի Տիգրիսի հովիտը: Ուստի մինչ Զակրոս կը հրապուրէ գաշտագետնոյն բնակիչները միջամուխ ըլլալու իր գաղտնեաց ծոցը, դիւրամասոյցը ՚ի սկզբան, բայց ապա ահաւորք ու դժուարինք, հայկական լեռներն մէկէն կը լքուցանեն զիրենթ հանելով առջնին մեծամեծ գծուարութիւններ, ու բանալով տիմուր երեսոյ մ'իր ապառաժուտ կողերովէն ու ծիւնապատ կատարներով, որոնք անպարտելի արգելքներ են աւարառու բանակի մ'առջն: Բայց որովհետ կը փակէին իրենց ծոցյն մէջ Անապարայ երկու մեծամեծ գետոց ակունքը, անոր համար արեւմտեան լեռներն ընտրելագոյն ճամբար մ'էին գաշտավայրէն եկող բանակի մը համար։

Այս կողմէն ուրեմն պիտի արշաւէր Արքատից բանակն. այն կիրճներէն ուրեմն եկեր ու բանակեր էր յԱսուր: Պատերազմի սպառնալիքէն վերջը արգէնքնանի մ'օր անցեր էր, արգէն Գարմասպա ամսոյն սկիզբն էր. բառ բարելացոց Տանն, կամ ամիս հրոյ, երբ հայկական բանակն կազմ՝ ու պատրաստ ամենայնի, հասեր ու քակեր էր վերին Եփրատայ անցըք, Հայոց ձգորոյ լերանց ու կրծից երկայնութեամբ։

Հարիւր հազար մարդիկ գումարուեր էին թագաւորին հրամանաւ: Ոչ ոք որ կրնար զէնք շարժել, առւնը մնացեր էր վատութեամբ: Ամեն ցեղ դրկեր էր իր կորիճները. թագաւորականն Արմամիր և նուիրականն բնանուիք, ծովահայեացն Տարբազ և ծխամարտիկն Ամածիկ, և Հայաստանի երեք մեծամեծ գաւառներն, այսինքն լեռնահորովէ վարարատ, և Ագուրի բազում գետերով և Մլդիք լեցուն լճերով, ասոնք բոլորն ալ զինուեր էին մրցելով իրարու հետ արութեան ասպարիզն մէջ, և եկեր ու բանակեր էին Ալմանոս ու Արգն լերանց վերջին շղթայից վրայ, որոնք կը մօտենան իրարու յարելելից ու

յարեւմտից, Եփրաւասայ ու Տիգրիսի մերձաւոր ազբերականց չըստ կողմէն՝ Կիրճին մօտ Սուեկ ու Լալուկն, կարսար ու Ծրտող պղու քաղաքները զինուորներով լեցուեր էին, վասն զի պաշտպանութեան պէտք կար հօն, Սարդա և Ծըկերտ երկու ծովաչյեաց գաւառներն տուեր էին ամենէն կարիծ նետածից զինուորները, և Երախիս մեծատարած հովիսներէն եկեր էին խիմոյին արի հեծակազօրք, Արմաւրոյ բանակիցն որ կը կրեն ծանր զարհներ ու երկաթէ պահպանակներ, Վարարաւասայ չեռնիցն որ յոտից գգլուխ ծանկուած են թաւ մորթով և կորիծ աղեղնաւորք են, Հովտարնակին Որոնդէսի, անիլիպ պարսարարիչք, ասոնք բոլորն ալ գիմիր էին 'ի գէն, սառւարացներով հայկական բանակը, ամենքն ալ եռամդունք 'ի սէր հայրենեաց, և անհաջող թշնամիք յանձուզն արշաւողաց գէմ:

Վաշտակ Տարբագու իշխանն և հմուտ զօրապետն, երբեմն բարեկամ ու զինուոհց Արամայ, իմաստութեամիք կարգաւորեր էր բանակը սահմանազիտուն վրայ, Զիաւորաց մեծ մասն ժողուեր էր քաղաքաց մէջ, պատրուտելով զիրենք արշաւելու պէտք եղած կողմը. Հետեւակազօրք շարեր էր կրնից ու անցից բերանը, և ժայռից ու աստիճանաւոր ափանց վրայ բանակեցուցեր աղեղնաւորաց բազմութեան դունդեր, և մօտաւոր ըրբոնց ու Հովտաց վրայ ալ հսկողութեան համար հետեւակազօր որ ու հեծելազոր գրեր էր, և զիշերային մթութեան ատեն մինչեւ դաշտավայրին մօտաւոր կողմէրը արիստիրտ ու զգաստ լատեներ զրկեր:

Այն կողմէն ուրեմն, ինչպէս բախնիր, պիտի գար թշնամին, նոյն ճամբէն եկեր էին երբեմն Ներբովթայ գունդերն, նոյնն պէտք էր ըլլար ուրեմն նաև Շամիրամայ զօրաց ճամբան: Այն լերանց մէջէն կը հոսէր Նիփրատ, թէպէտ սակաւաջուր, այլ սրընթաց, անձուկ սահմանի մէջ փակուած ըլլարուն, Դէպ 'ի վար հարաւակողմը կը տեսնէն լըլակներ ու բարձր եղեր, սպիտակացեալք լուսնոյն մեզմ պայծառութենէն, որոց մէջէն կը սահէր գետն օձապոյտ ու կ'անհետանար դաշտավայրին վերին ուահմանաց վրայ, մտնելով նուրբ ու անթափանց միգի մէջ: Հեռաւոր հորիզոնին վրայ տեսնուած ամուրդզեցեակն, էր Ասուր, զոր շներ էին Աբմայ որդիքն, երբեմն տեսարք Սենասարայ երկրին, և ապա հալածականք գէպ 'ի հիւսիս Քուչայ որդւոց անիրաւ աշխարհակալութենէն:

Հօն, ընկճեալ ծովավրդոց մէջ, որոնք

պիտի փառաւորուէին ապա իրենց կրած անարգանացը փոխարէն, և նորն նիւնուէ պիտի մթացընէր հնոյն բարելոնի փառքը, Հօն քանի մ'օրէ 'ի վեր կը գումարուէր քուշական բանակն, դիմելով մեծատարած ինքնակութեան հետարպագոյն աշկմաններէն, և կը ոսպասէր հօն աւագանան անհամար զօրքն, պատուալով Հայաստանի ազտար լերանց գէմ:

Բայց Հայկական բանակին պահանորդքն միշտ պահպանութեան հետ էին, Եւ երբ լրտեսէին շուրջանակի լուսաւոր գաշտավայրը, յանկարծ մարդ մը տեսան հեռուէն, որ ծառատունի մը մէջէն ելլալով, միշտուալ կը յառաջէր ըլլան ստորոտու եղող անձուկ ճամբէն: Զգուշութեամբ կը քաւէր, որպէս թէ քալած տեղերն ընըլլային թակարդով, և կը վախէր մէկու մը հանդիպերու, բայց թէ որ ճառատունի եւ զերբէն քալելու ըլլար, ծառոց ստուերն ատակաւին երկար միջոց մը կրնար ծածկելի փինը:

Ով՛ էր այն անձը, Նիթէ իրենցմէ էր, յափազնոց էր ըրած զգուշութիւնը. իսկ սիթէ թշնամեաց կողմէն լրտես մը, չափազանց անվախ ու համորձակ կ'երեւար: Եւ երբ տեկի մօտեցաւ, տեսան օր անցէն ալ էր, միայն ձեռքին մէջ դաւազոն մ'ունէր պանդիտինման, պտղաբերով աշխարհէ աշխարհ և ողորմութիւն ինդրիկով, մինչեւ հասնի այն ճամբաւաւոր ու հեռուաւոր ուխտաեղին, ուր կ'ուցէ կատարել իր ուխտարք թշնամեաց պատմուեան մը հագուռեր էր մինչեւ ծունկերը, պատառուտուն ու կարկատեալ: Գիմուն վրայ փայլածն փաթոյթն ըլլայու էր, զոր կը կրէր միշտ անապատին թափառական կերակրիկը:

Այս, գուցէ ուղեկորաց այն անմեղ գասուն կը վերաբերէր նա, բայց միթէ չէր կարելի որ թշնամեաց կողմէն լրտես մը ըլլար, որ յանդրգններ էր աներկից մօտնալու հայկական բանակը, փորձելով խարի յառաջապահ զօրքը արտաքին խոնարհ ձեռուք: Միթէ կարելի չէր որ թշնամեաց կողմէն նենդութիւն մը ըլլար ատիկա: Անտարկոյս, վասն զի նոյն կողմէները ոչ ուխտաեղի և ոչ սրբավայր մը կար, որ կարենար իրեն ձգել բարեւապաշտ ուխտաւորքը: Պէտք էր տակաւին երեր օր ճանապարհորդել Անահատայ մեծեանը հասներու համար յՈւսէհա, որ նոյն կողմերը ամենէն

մօտն էր, բայց ոյսպէս ալ ենթագրելով  
ուրիշ անտեղութիւն մը կը ծնանէր, այս-  
ինքն ուղերին բռնած ճարիսան Ուռհա  
չէր տանէր, որ կ'ընկնար դէպ'ի արևմուտը,  
աւելի դէպ'ի Ալուր դաշտավայրը քան թէ  
Լուսիկ բլրան կողմբ:

Այսուից ըլլալով պահապանին նոյնը  
ըրին ինչ որ կ'ընէ այդ տեսակ առթի մէջ  
խոչիմ մարդը, իրենցմէ երկուք մը հեռա-  
նալով բանակէն, ծածուկ ճամբով ըլրէն  
վար իջան. նոյնպէս ըրին ուրիշ երկուք  
մ'ալ հակառակ կողմէն, և զէմ ընդէմ  
գալով բլրան ստորոտը, յանհարձ պան-  
դամունին վրայ համան ստուբրամերկ:

Անձանթն զինուորաց կերպին ամեննին  
չի խոռվեցաւ, այլ քայլ մ'ետք քաշուելով,  
աւելի խոհեմութեան համար քան թէ վա-  
խէն, չեղութեամբ մ'ի վեր առաւ գլուխը  
ու ըսաւ.

— Միշտ ձեզի հետ ըլլայյաղթութիւնն:

— Ուշն և ինչ կուզեն, զիշերուն այս  
ժամուն, — ըսին ցամամեր զինուորներն, —  
որ կը մատնեն Հայկական բանակին մէջ:

— Ըսի, պահպատիստ մ'եմ:

— Այս, պանդուխտ, կրկնեցին պահա-  
պանին հեգնութեամբ: Ըսէ նայինք, ո՞ր  
ուխտատեղին կ'ուզն երթաւ:

— Բնուննեաց, թէ որ ներելու ըլլաք,  
պատասխանեց անձանթն, — բայց կ'ու-  
ղէի նախ հանգչիլ փոքր մի Հայոցձորոյ վը-  
րանաց մօտ:

Այս վերին խոսքը ժամելով ըսաւ, իրը  
փոխադարձ հեգնելով զիրենիք:

— Կը յանդգնիս ևս համարձակ խոս-  
տովաննելու զայն, — գոչեցին պահապանին  
միարեան: — Բայց գիտեն արդեօք թէ  
ինչ է քեզի նման պանդխտաց կատարածը:

— Ոչ, չեմ գիտեր, — ըսաւ միւսն պար-

զութեամբ:

— Ասէ ուրեմն. կը հանուի աչուընին որ  
ուզեցին շափտանաց տեսնել. կը կարուի  
ոսութիւնն որ ուզեցին շափտանաց յառա-  
ջել, և ձեռուցին համակնին կապած ա-  
նորդ շարսպորդի պէս կը ձգուին բացօ-  
թեայ արեգական տակ, կերակուր որդանց  
և գիշակեր թոշնոց ու գաղանաց:

— Այդ պատիմն լրտեսաց է, — պա-  
տասխանեց անձանթն համարձակ, —  
բայց ես լրտես չեմ: և ոչ ալ, նշարիսն ը-  
սելով, տովորական պանդխտաց կարգէն...  
թէ և մինչև հօս համնելու համար հարկա-  
զրուեցաց նոյն ձեւն իրելու:

— Դու քու բերուով կը մատնես ինքդ  
զինքդ, — գոչեցին պահապանին բարկա-  
ցած: Վիտանա որ վիճակդ շատ գէշ է.  
միթէ Ասուրաց բանակէն չեն: — Այս:

Պառ Ա.

— Հատ բաւ. ուրեմն կը տարուիս հիմա  
Հայոցձորոյ վրանաց քով, և կը լսեն հօն  
դատակնիրդ վաղուան օրը:

— Տարէք զիս, — կրկնեց պանդուխտն:  
— Միթէ չըսի ձեզի կանխաւ թէ այն է իմ  
ուղեւորու թեամսն նպաստակը: Գեղեցիկն Ա-  
րա, զոր պաշտպանեն անմահ Դիք, ինքը  
կ'ուղղէ ձեր սխալ կարծիքը:

— Զգուշացիր, — ըսին պահապանին,  
զինքը մէջնինին առած ու տանելով դէպ'  
՚ի վեր: Ոչ թէ ամեն ուղղովն կարող է տես-  
նել զինքը:

— Ինչո՞ւ: Միթէ պահապան չունի՞ չորս  
կողմը. միթէ փորձ չէ՝ պատերազմի ա-  
ղէտից:

— Այս, ունի. բայց օտարքը չեն կրնար  
տեսնել զինքը տուանց ներկայութեան պա-  
հապանաց: Թէ որ հաղորդելու բան մ'ու-  
նիս, ինչպէս պիտի հնարես անտարակոյս  
որպէս զի անվտանգ ազատիս, մի խա-  
բուիր, չիս հասնիր մինչև թագաւորին  
քովը: Զուրցիիքդ հաղորդէ նախ ստորին  
անձի մը, Ծըկերուի աղեղնաւորաց գնդա-  
պիտի:

— Ոչ, ուղղակի թագուորին հետ է  
խօսրու, — ըսաւ անձանթն հանդարտու-  
թեամբ: — Բուտակն է, շատ երկարեցաւ  
բանը. տեսնեմ ձեր գնդապիտը, որ ան-  
շուշտ քան զձեղ մարդավարագոյն է:

Պանդխտին անխռով ու անտարբերեաց  
կերպին վրայ կը բարկանային պահապանին:  
Անոր համար տուանց ուրիշ բան բանու,  
մըուսուրով ու պատմալով, տարին զինքը  
գնդապիտին վրանը:

Սին գիշերային աստղը իր մեղմ լրտսովը  
կը լրտսուորէր բրձազգեստ անձանթին  
հակասը ու բոլոր անձը: Տարիին առած էր,  
բայց արաւորին տեսքն ու ձիթագոյն մար-  
մինը այնչափ չէին ցուցներ: Երկայն էր  
մօրուքն, այլ ցանցատ և յօնքն առանց կո-  
մարի, անոր համար աւելի մեծաբար կ'ե-  
րկայինն սեւագու աչուըները որոնց կնդաւ-  
նութիւնը կը լսանար պանդխտի ձև չունէր:  
ինչպէս ինքն իսկ խոստպանեցաւ քիչ ա-  
ռաջ. բայց յայտնասիէս շատ մը գալտնիք  
ունէր հաղորդկելու:

Երբ հասաւ գնդապիտին վրանը, կրկնեց  
համառօտի ինչ որ առանցաւ ըսեր էր պա-  
հապանաց. այսինքն ինքը այն շէ ինչ որ ար-  
տարին ձեւն կը ցուցնէր, և ոչ իսկ լրտսու-  
թեամբ այս կողմէն. և թէ ծանր լուրեր  
ունէր, զորնք թագաւորին միայն կրնար  
յայտնել: Ուստի տանին զինքը թագաւո-  
րին, որ եթէ խորիեայ մ'է, կընդունի մէ-  
կէն անտարտն մահուան պատիմը:

3

ից անխռով կերպն, ու չատ գաղտնիք հաղորդելու խոստմունքն, մեծ ազգեցութիւնը ըրին գնդապետին վրայ, Ուստի հրամայեց որ փակեն աշուըները ու գնեն ձիու մը վրայ. և յանձնեց զօրաց գնդի մը ու զրկեց թագաւորին վրանց:

Ծագեր էր արշալըսն ու ներկեր վարդագոյն՝ լերանց յափիտենական ձիւները, երբ կեղծ պանդուխտն պահապանաց առաջորդութեամբ հասաւ Հայոցձորոյ բըլրոց մէջ: Կը տարածուէր չուրշանակի զըւարձալի տեսարան մը. զանազանաձև ու բազմագոյն վրաններ, աշխոյժ ձիեր որ կ'երթային՚ի ջուր, գօնականիք՚ որ շարժման հետ էին, ու ամերիկապատեք՚ որ գրազեր էին՚ի պէտս զօրաց, զինակիրք՚ որ կը փայշեցնէին զէնիկրնին, և փողարք որ ուրախ զուարթ կը քրօնուին պղնձէ փողերով.

Թագաւորին վրանը բլրան ծայրն էր, որուն գտաթանը վրայ կը ծածանէր գեղեցիկ դրօշ մը: Հնձեալքն այն կողմը զնացին. և երբ հասան, իջացին պանդուխտը ձիէն ու բացին աշուըները:

Թագաւորին սպայից մէջէն մէկ քանին վրանին առջև կը խօսակցէին, ԱՇճերնէն մէկը տեսնելով եկողը, գոյնը նետեց, դարձուց գլուխը ու հեռացաւ: Եւ էր նա Պարէտ, Արային զինակիրը ու հաւատարիմ ծառան:

Պանդուխտն շիմացաւ եղածը, վասն զի շացած էին աշուըներն զինուց ու դինելոց բազմութենէն, և Հայոց թագաւորին առջև ելլելու մտածութեամբ գրազած էր միտքն, Հապի թէ պահապանիք պատմեցին սապայից իրենց գալստեան պատճառը, մէջերնէն մէկը մտաւ վրանը ու դարձաւ քանի մը վայրէնէն լուր բերելով թէ կը ներկը թագաւորն ներկայանալու իր առջև:

Արա Գեղեցիկ: Ռշացափ փախուեր ու կորուսեր էր իր ընածին գեղեցկութիւնը: Յաւն ու մտածութիւնն խանգարեր էին իր այտից փափկութիւնը. և խորշուեալ ճակատին ու աշացը աղօտացեալ պայծառութեան մէջներին վառութիւն մը կը տեսնուէր:

Հնսաւ զպանդուխտը ու այլայլեցու: Հեռացուց քովէն զլաշցակ: Տարբազու իմաստուն իշխանը, և մօտենալով եկողին ընսաւ տապնապեալ:

— Թարգոյ ծերունիգ, դու հօս:

— Այս, — պատախաննեց պանդուխտն, և մինչեւ հօս գալու և քեզի օգտակար լուր ու խորհուրդ մը տալու համար կենակս վտանգի մէջ դրի:

— Խօսէ, — ըսաւ թագաւորն խոռված: — ներնէդ ելածն եթէ տխուր և

եթէ ուրախալի, Ըմարիտ են, որոց հաւասարակէս չնորհակալ կ'ըշամ:

Ըսաւ պատանին այս խօսքերը տխուր քայց արքայական մնձվայլչութեամբ մը. և ապս տուաւ ծերունոյն նստարան մը որ նատի: Ծերունին պշուցեալ ու անթարթ ալօք նայեցաւ իրեն: նայուածք մը որ խառն էր սիրով ու տրտութեամբ, և գուցէ նաև խոնմտանաց խայթով մը, և ապս հնազանդելով նստաւ:

— Կարենոր է երբեմն ցաւալի լուրեր այ բերել, — ըսաւ պանդուխտն նսաելէն ետքը. — Վասն զի միշտ տէր չենք մեր անձին, մեր գործոցը ու բանիցը: Աստուածք կ'առաջնորդեն մեր ձեռքին ու կը ներշնչէն մեր շրթանցը, երբեմն բժշկելու երբեմն ալ փիրաւորելու համար: Կ'ուզեն իրենք որ իմ բերնովս ցաւալի նշարտութիւն մը յաստնուի քեզի, որուն վրայ թէպէս վշտացայ, բայց նուաստ գործի մ'եմ իրենց ձեռքը: Որչափ ալ ցաւալի է լուրն, քեզի համար ու բախամի է: Գուռող տիկինն որ կանգնեց իր վրանը յլլաւոր, պատրաստ է թագիւրը վրայի բազմաթիւի: ու զօրաւոր բանակը, բայց քիչ ատենէն պիտի ընկնի իրեն ամրարտաւան գոռոզութիւնը:

— Ի՞նչ կ'ըսես:

— Մէկալ օր, — կրկնեց նորէն ծերունին ծանրութեամբ — մէկալ օր, Տանամասուն վեցերորդ օրը, զոր գուք Գարմապատ կ'անուանէր, ապստամբեցաւ Բարելոն. և գուցէ այսօր ապստամբութեան դրօշ կանգնուած է բոլոր Սինարայ երկրին մէջ: Հպատակ ազգաց աղաստութեան ժամն հասաւ է:

— Ի՞նչպէս, — հարցուց Հայոց թագաւորը, զարմանալով այդ անակնիալ լրոյն վրայ:

— Բարելոն, — պատասխաննեց ծերունին, — տէհանեցաւ պատերազմի հրատարակութեան վրայ, պարզապէս գոռող կրկնան փառափրամթեան ընծայելով գոյն. պատերազմի մը որ ուրիշ անդամէն յայտնի էր թէ աղիտարեր պիտի ըլլար իրենց: Ներբութայ պարասութեան ու մահուան յիշտակը տակաւին կենզանի էր ամենուն մտքին մէջ, և ոչ ոք կրկնար մոռնալ որ քիչ տարի առաջ նորն իսկ նինու Շամիրամայ ամուսինը լի վրէմինզրութեան խորհրդով թէպէտ կը մտածէր բնաջինջ բառնալու յերկը: Հայկայ սերունդը, սակայն հարկագրուեցաւ չափաւորելու ինք զինքը ու բարեկամութիւն կիդիկիլու պատգամաւորներ ու առանձնաշնորհութիւններ զրկելով Արամայ քու նախորդիդ: Թող պահէ Արամ խաղաղութեամբ իր զահը, կ'ըսէին

պատգամաւորներն, և իրաւունք ունենայ մարդարացայել վարսակալ կրկու ու մեր երկորդն ըլլալու Ռւբեմն եթէ Նինոս իր բողոք ուժով վախցաւ պատերազմի ելլելու Հայոց վրայ, պէտք էր արգեօք որ իր այրին յանդզներ առ այն Շամիրամ ոչ թէ մայր՝ այլ թշնամի է իր ժողովրդանըն, եթէ պատահի մը վրէէ ինձերը ու համար անխիզ ու զենայ գոհել սրոյն բերան՝ աշխարհի մը ծաղկի երիտասարդութիւնը, աշխարհի մը որուն չի վերաբերի ինքը թէն թագուհին է, Այսպէս խօսեցաւ Բարելյան երր Շամիրամ մեկնեցաւ քաղքէն, և զայրանալով ապատամինեցաւ ։ Քաղդրին մեծամեծներ առաջարծան գաւառին ծանրժամանք առաջարծան մէջ առաջարծան գաւառին զինքը գտնուն, և Պարսիկի մեծագործ աշխարհին ծայրէն ։ Պարսիկի մասնակի մեծագործ թագավորութեան ։ Եւ հօն մեկնենին մէջ թագաւոր օծեցին զինուաս բոլոր Աքրատից ազգին վրայ կամքը ու հաւանութեամբ ժողովրդեան։

— Ինչպէս իմացար այս բաներն, — գոյցեց Հայոց թագաւորն զարմացմամբ, — ինչպէս այս լուրն քիչ ատանուան մէջ տառաւերկու օրուան ճամբայ ըրաւ։

— Տնանողք ամեն բանի տեղեակ են, — ընդհատեց ծերունին. — և միթէ չեր զիտեր, Բայց գիտնաս որ գերմարդկայսին բան մը չէ այս բանօ։ Առաջուց արդէն ամենայն ինչ պատրաստուած էր մեծամեծաց նաև, և հազիր թէ ծանեցաւ ապատամրութիւնը, կրակաց երկան շարք մը ըլուրէ ի՛ բրուր հասուց մէկէն լուրը մինչ Ասուր դաշար։

— Մէջ գիւտ, — գոյցեց Արա զարմացմամբ, — Շամիրամ բանին էութիւնը գեռ շիմացաւ։

— Ոչ, շիմացաւ, — պատասխանեց ծերունին. — ուրախութեան բոցեր կարծեց զանոնք և կամ զոհաբործութիւն առ երկնաւորս. մինչդեռ Բաբելոն իրեն գահընկեցութեան աւետիսը կու տար, ։ Ծիռը լուրը տառուերկու օրէն հասաւ ականջ... որ բաւական էր հաստատելու ու զօրացնելու Նինուասց նորահաստատ գահը, իրեն հետ է չորից լեզուաց ժողովուրդն, իրեն հետ են քահանապէ և ամենայն մեծամեծք ու գաւառապետք։

— Բայց գեռ զօրաւոր բանակ մ'ունի յիխուր, — ըսաւ Թագաւորն, տիրութեամբ մը շարժելով գլուխը. — Եթէկ լորտեսներս դաշտավայրին զանազան կողմերէն դառնալով, ըսին թէ անհամար է զօրացը թիւը։

— Թերեմ, — պատասխանեց մէկէն ծերունին, — բայց վատասիրտ ու անհա-

ւատարիմ են զօրքն, ի՞նչ վատահութիւն կրնաւ ունենալ այն ժողովրդոց վրայ որ երէկ թշնամի էին և ոյսօր զինուոր, Կը համարին, օրինակի համար, որ Մարք ազնուական Մարաց ազդով պատերազմի իրեն համար, Արդէն երշանիկն ակատրիք, կենդրոն ու առաջնորդ բոլոր իրանակ որպաց, հազիր կը համբերեն գերութեան լծոյն։

— Բայց միթէ Զերտուշդ իր իշխանն, հիւր գնացած չէ՞ ի բարելոն. միթէ Նենուասայ պահապանն և ուսուցիչը չէ՞ թագուհին չի յարգեր ու չի մեծարեր զինքը, ինչպէս կը ըստն, դահուն բոլոր խորհրդականներէն աւելի։

— Զայրէն աւելի կը յարգէ, — կըրկնեած ծերունին հեգնութեամբ. — բայց լաւագոյն կը լլար եթէ փոխարինէր սեր ընդդիրոց։

— Ո՛՛, — գոյցեց թագաւորն. այդ խօսքն իրեւ սուր փուշ մը կը խոցոտէ սիրոս, բայց արգեօք Բակատրիոյ իշխանն սիրեց զեգագուհին։

— Ոյ, կախարդն աստուածատիվ գեղեցկութիւն մ'ունի, ուսկից շատերն խարուեցան. այլ Զերտուշդ ամենէն աւելի գրծքախն եղաւ, և չկրցաւ սիրելի ընել Մարաց գերութեան լուծը։

— Կը հասկնամ. — ըսաւ Արա. — Զերտուշդ ամումի ծաղկան իմաստուած չէր։

— Ոչ. — պատասխանեց միւսն. — Ինքն ապատամրութեան գրգախն է Սումատ ծերունույն հետ՝ զոր կը տեսնես, ծնեալ յինդոս, որոն մինչեւ ափանցը վրայ փորձեց գոռող թագուհին մղելու իր պատերազմական երիվալը. Մենք ենք այդ քաւակցութեան հոգին, և նպատակնին է տապալել այնպիսի իշխանութիւն մը՝ որ կը սպաննայ արշաւելու ընդ ամենայն երկիր և նուանելու բոլոր ինքնիշխան ժողովութեան հոգին ենք, իսկ գու զօրաւոր բազուկն պիտի ըլլաս, ով արբայ. և գիտնաս որ Շամիրամ կը ջանայ միշտ յափշտակելու քեզմէ պատիւդ ու թագաւորութիւնդ։

— Լաւագոյն է որ կեանքս առնու, — ընդհատեց Արա. — լաւագոյն է որ մեռնիմ։

— Ոչ, պիտի ապրիս ու պիտի յաղթես իրեն, Կը յաղթես, եթէ արութեանդ հետուննաս նաև խոհեմութիւն։

— Անտարակոյս. բայց ըսիր որ ուրախարար լրոյն հետ խորհուրդ մ'ալ պիտի տաս ինծի; Խոնք զայն, — յաւել Արա խորին տիրութեամբ, — զոր եթէ օգտակար

աեսիեմ հայկական ժողովրդեանո՞ւ բիւր չնորհակալիք քեզ ՚ի բոլոր օրտեւ:

— Լիւէդ վերջը կը դասես թէ օգտակար է կամ՞ ոչ: Կու տամ քեզի այն խորհուրդն յանուն մեր Ներովթեայ ցեղին դէմ բրած դաշնադրութեանը, և կու տայ այնպիսի մարդ մը՝ որ անսնելով զքեզ արի, վեհանձն ու հաւատարմի բիւր խոստմանը, սիրեց գրեզ Հայրենի սիրով իմաստոնք որ կ'աշխատին ծածուկ ճամփու որպէս զի յաղթանակէ ճշմարտութիւնն, պէտք չէ որ ետ քաշովին երբէք արութեան ճամփէն և ոչ ալ ցրուեն իրենց ոյժը ընդունայն հոգերով ու գործերով, ինչպէս կ'ընէ Հասարակութիւնն մարդուն: Այսպէս եղաւ ինձի ալ. ընութիւնն այն աստիճան զօրաւոր չէր որ Ծննել տար սրտէս ունեն փափուկ զգացումն: Կը սիրեմ՝ զքեզ իրու իմ որդիս, կը յարգեմ՝ իրրե թագաւոր, և կը զարմանամ՝ վրադ իրրե քաջասիրտ: Խրաբանչիրոց յանձնուուած պատշաճանց մէջ նատրեի Շամիրամու Հսկողութիւնը, որ ամենէն նուաստն ու վասնգաւորն էր, մինչդեռ այլոցը փառաւոր ու անվտանգ: Բայց ընտրեցի զայն որպէս զի քեզի մօտ ըլլամ, ով վեհանձն պատաժի, ցուցնեմ մէրս, և փրկեմ զքեզ այն մեծ կործանմանէն: Կը հաւատամ ըստաներուս ճշմարտութեանը:

— Կը հաւատամ, — պատախանեց Արա, բռնելով ծերանւոյն ձեռքէն:

— Մարի ըրէ ուրեմն խորհրդոյս: Համիրամայ բանակն զօրաւոր է թուով: Ուր պիտի ստասես իրեն:

— Հօս, Հայոցձորոյ բրոց վրայ, ուր Հոչակաւոր նախահայրս խորտակեց երբեմն Ներովթեայ զօրութիւնը:

— Հատ մօտ է այս տեղն լուկտիի: Զես վախնար որ պատերազմը սկրսեէն ետքը քիչ ամենէն նորանոր բանակներ հասնին դաշտավայրէն:

— Թոյն հասնին. մի առ մի կը ճակատիքնենուն դէմ Քառասուն Հակոբ զօրքէն աւելի չեմ կրնար ազտուորէն շարժիլ այս հովտիս մէջ:

— Իրաւ է. բայց չես մտածեր այն վտանգներն որ կրնան յաւած գալ առաջին մեծ բախման մը անյաջողութենէն:

— Զրուանայ ձեւքն է պատերազմի բախմար:

— Այս, բայց Զրուան խոհեմութեամբ գործողին միայն կը չնորէւ յաղթութիւն: Եռոնային է Հայոցաստան, և ամեն քայլիդ կրնաս նորանոր Հայոցձորեր ունենալ: Չես կրնար ներս փակել զիշնամին, ստիպել զինքը յառաջելու, շփոթել այս հով-

տացս մէջ, նեղել ժայռից վրայէն, սպառել պաշարը, ուշացնել վերնալու պատեսրազմը, և ուժաբեկ ընկերէ ետքը, սպասուել իրեն Վանայ Հակէն անդին, ամրապարիսապ Սրբաւիր քաղրիդ մօտ: Եւ զիտոցիր որ գործն և ոչ իսկ այս վերջին կէտին պիտի հասնի, վասն զի Շամիրամ քիչ օրէն պիտի լսե խորելնին ապատամութիւնը, պիտի հատնի պաշտոն, և ոչ պաշտոն սիրտ հասցընէ իրման, և այսիտիս բազմաթիւ բառամբներ բառամբ ըշնամէոյն երկրին մէջ ամենքէն թողուած, և բանակին առանձութենէն և յուսահատութենէն բռնտատառած՝ պիտի Հարկագրուի ետ քաշուիի, և ոյն տաեն կրնաս յանկարծակի զիմել վրան ուզած կողմէդ, և կամ պատուաւոր խաղաղութիւն մընկել հետք:

— Գեղեցիկ է խորհուրդդ, — ըսա. Արա, քանի մը վարկետն լսեին ետքը: Խաղաղութիւն աննենեին չեմ յուսար: Վաշգակ Տարբագու իմաստուն իշխանն և մառաջին խորհրդատկանն արգէն մտածեր էր նոյն բանին վրայ, բայց ապա իրրե անընդունիկ մէկդի թողիր:

— Ինքը չէր կրնար գիտնալ խորելնին պատահականիւնը, — աւելցուց մէկէն Սումատ, — և այս գէւարը....

— Այս իմացաց ըսելիքդ, — ընդհատեց թագաւորն. — բայց աղիտաքեր է այս տեղս: Ցնունեաց նուիրական սօսիներն որոտացին արդէն այս պատգամն, թէ Հայոց Զրու մէջ պիտի ըլլայ Բարեկացոց գերեզմանը:

— Հատ տարակուսական քան է պատգամն, — յիշցուց Սումատ համառաօպէ:

— Չես հաւատար որ պատգամն Արտուրածոց կամրն է, — հարցուց Արա հասաւատութեամբ:

— Սումատ խորին մտածութեամբ մը ծռելով գրուիը, ըսաւ թէ իմաստնոյն մտքին մէջն է Աստուծոց պաշտելի տանարնու ճըշմարփտ պատգամն:

— Բայց մը կրնայ վկայելիր անձին համար թէ իմաստուն ըլլայ, — կրկնեց Արա տարամութեամբ մը շարելով գրուիը: — Ինչ որ է, բրի չնորհակալիք բու բարեկամական խորհրդոցցդ: Բայց գիտնաս որ քուեայն արդէն ճգուած է: Բաւական չէ որ ինձի համար Հայոցաստան մինչև այս կէտը հասաւ: Լաւագոյն է օր մ'առաջ վերջապակ խողոյացն: Հօս կը պատերազմինք արութեամբ և հօս կը մեռնինք եթէ շկարենանք յաղթել, Համիրամին ձեռքը չեմ ընկնար կենքանի, կիմանաս. — շարունակեց պատանին քաջութեամբ: — Եր-

զում առած և ԱՄ Աստվածին սիրելի առուելին վրայ այս բանիս համար. Աստվածին որ իմ սիրելի բարեկամն էր, որուն յիշատակը կենդանի է յամենայնի. թէև չի կրցայ որոշ կերպով տեսնալ գէմքը այն ահաւոր զիշերուան մէջ յորում սկսան իմ ամեն թշուառութիւններս. Մահն քիչ կերպով կրնայ վասաւ ինձի, վասն զի արդէն սպաննած է զիս սպառելով սրբէս հաւատոքն. Ուշ հայր էտի, կեսանք տան ջանարան մ'է ինձի, գասն օրինա մ'է հոգւոյ: Կը սիրեն զիս ըսիր. շատ լւա. Ի թէ սոսուգիւ սիրելին նաև սոտորեկրեայ երկիւղակից մթութեան մէջ, գթալով վրաս դաշցյն մը կը միւէիր սիրաս, պղնձէ դունէն ելլեկս առաջ:

Սումատ ծուեց գլուխը ու կը մոտածէր կնճակիով զյօնսն և զերէիր նշմարելով, խոյթ մ'ունէր որ կը տագնապէր զինքը մեծապէս: Կը զգար Արայի ցաւոց սաստկութիւնը ու վիրացը ինորութիւնը՝ սորուն բացուելուն պատճառ եղիր էր: Ապատած սիրաս մ'ուննենալով հանգերձ՝ ի գութ կը շարժէր տեսնելով զամնեղ պատճին, այն անփորձ սիրտն, որ վեհանձն ու աննենգ բնաւորութեանը պատճառաւ գիւրութեամբ գլորեր էր փառափիրաց թակարդին մէջ: Խնայելով ինմենցութեանը ու մանկանութեանը, ձեռնտու եղիր էր գէթ կինացրա պատճութեանը, որուն համար կը յանդիմանուէր յանդէտս գժբախտ պատճինք: Անկայսն ալ սիրեր էր զինքը, ու կը ցաւէր մեծապէս սոյդ կէտը համցընելուն վրայ. անմեծարար զոհելով զապատճին փառասէր մոտածութեանց ու գործի ընելով ծանր գրէժինդրութեանց: Աստուած ինչպէս բարեկործին նոյնակս և չարագործին սրութիւն մէջ խոզի խայթ մը դրած է որ շարունակ կը խոռովէ զինքը յիշատակաւ իր յանցանացը: Սումատ կիմանար ըրածին ծանրութիւնը, կուզէր ամբառնալ գլուխը և բանել Հայոց թագաւորին. — և Ամեն լսած և ամեն տեսածք բոլորն ալ խարէւութիւն են: Աստվածին վրայ լսածներէդ ու տեսածներէդ և ոչ մին ճըշմարիսէ, և գու ու մոգական ազդեցութեամբք կախարդութեր. կամարեցաց տեսնել մեռյոյն զէմքը այդ խարէական երեսութիւն տակ զոր մեր չարահանար արուեստն ներկայացուց քեզի: Բայց խրափու սուէ ու միտորդ քեզի ժողուէ: Գիտեն արգեօր թէ ծանօթ և մեր քորու քու անցեալու: Միթէ Ալիլդայ անտառին գիշերային լուսութեան մէջ, Շամիրամայ առջեւ ելլելու մտածութեամբ զայրացած չի խոստացար երգմամբ ամուսնանալու: Աթոսսային հետ, որով

խռովնցիր սրատիդ խաղաղութիւնը, ինեւ ուրիշ շատ բաններ, շատ բաններ գիտենք, ով արքայ: Մի բողոքովին մարգեանց մեռոքը յանձնաներ ինք զինքդ: Իրենց զգացումները ու մտածութիւնները, որ այսօր նպաստաւոր կերեան քեզի կամ անտարբերեայ, վազը օտառուելով բարեկամութենէդ, քու գաղտնակովդ քեզի գէմլիր զինուին, միայն թէ նենգամիտ չարակամին մէկը կարենայ զիրենք քեզի գէմ գրգռաել: Պարէտ, քու հաւատարիմդ, գեղեցկուակւոյ մը թակարդէն բռնուելով, ամենայն ինչ պատմեց իրեն, այսինքն ինչ որ կարենոր էր մեզ գունաւորելու այդ երևակայական տեսարանը, զոր ճշմարիտ կարծեցիր. և իր լուսթիւնն, իր միզամակցութիւնն ապահովցաւ ոսկով և անկէց աելի մահուան սպատմանքօք: Վախէն լուց ինչուան կիմա, վասն զի միշտ մօս էր պատուհանը, և ասէէ ետքը աւելի ևս պտիթ լուէ աեսնելով զիս քու քովդ: Երեք գաւակիցաց մէջ ևս միայն ցըցուցի քեզի գէմս, և ես միայն թէ ճանչցուածս տարի գենկ բնակութիւնդ՝ Նիմիդդի պատուարէն գուրս: Զոր եղար, ով արքայ, Զերտուշի ատելութեանը, որ մեր մէջ ամենէն զօրաւորն էր, և քիչ առաջ ըսածներ բոլոր զինքը կ'ակնարկին: Ինըը հասարակութամբ շակուն հակառակ իր մողեզին կատարութեան ձայնին միայն լսելով, կ'ուզէր քու մահդ, և հազիւ կրցայ խափանել այդ չարագուչակ վճիրը ու ազատել կեսանքը: Եւ ոչ այսչափ միայն, պէտք է որ արգիլեն նաև առաջիկայ պատերազմը, և պարգևեմ վերստին սրափի խալազութիւնը: Զրպարտուած է այդ կինն, և երկուսին ալ բռնուած էր պատրանաց թակարդին մէջ, Ալպաննէ զիս, ով արքայ, տանչէ զիս ինչ և իցէ գուռն տանձանօթ, բայց զիացիր որ այս է ճշմարտութիւնն»:

Այսուէս կ'ուզէր խօսիւ Սումատ: Ճշմարտութեան պարզ խոստովանութիւնն կը խռովէր զինքը ու կը փակէր շրթունքը, բայց ինչպիսի մեծ ամօթ էր իրեն սիրեայ: Արային առջն իրբեկ անարգ ստախօս մ'երեւան. խաբերաց մը, Ալպանն, որ Անտուի աշակերտն էր, Առուիրակն վետայից թարգմանն: Միթէ թագաւորին օգտակար ըլլալու ուրիշ կերպ չկամ, առանց այնչափ նուաստանալու: Կը վնսուեր այդ կերպը, բայց խոռոված ըլլալուն չէր կրնար գտնել:

Եւ երբ այսպէս տարակուսած էր և տագնաւակելի նիդէ ու յամօթոյ, ներկայացաւ վրանին առջև Վաշգակ, Տարրազու իշխանն. այնպիսի զիմօթք ու շարժմամբք, որ

կ'երեար թէ կոսրեոր լուրեր ուներ հա-  
զորդերու:

Ասիթը կորսընցուցի. բախտն է որ կ'ու-  
զէ. — այնպէս կ'ըսէր մոռէն անշուշտ Սու-  
մատ:

— Ի՞նչլուր. — հարցուց Արածերունի  
ու արդինաւոր զօրապետին:

— Հձեալ մը հասաւ լուկտիէն... ըսաւ  
վաշտակ, և ընդհատեց յանկարծ խօսքը  
դիտերով զԱռւմատ:

— Խօսէ համարձակ, — ըսաւ Արա, —  
ձանօթ է մեզի այդ պանդուի խտն:

— Հասաւ լուկտիէն, — կրկնեց գար-  
ձեալ վաշտակ, — և լուր բերաւ թէ բարե-  
լսկան բանակն թողով Ասուր դշատու կը  
յառաջէ դէպէ՛ի մեր կոործ. Թթ եւ բնա մինչն  
հորիզոն կ'երկայնին եղջիւրածե, անհամար  
թուով բանակ մը մարտիխ պէս, որ կը  
թափի դաշտի մը վրայ ապականելու զա-  
մենայն:

— Ատենն էր, — գոչեց թագաւորն: Ո՞ր  
կողմը կը դիմէ թշնամին:

— Այրընտիր զօրքն դէպ 'ի Եփրատ,  
մինչեւ գուցէ ուրիշ մաս մը որ կը յառա-  
ջէ ձախակողմեան ափունքէն, զիմէ Տի-  
գրիսի ականուր: Ընդունայն սպառնալիք  
մը կ'երևայ ինձի ատիկայ, սակայն անցքերն  
աղէկ ամիցացած են, և քիշ մը զօրք բաւե-  
կան է արգիլելու զիրինք:

— Եատ լաւ, — ըսաւ Արա. — ուրեմն  
ինչ պիտի ընենք հիմա:

— Տէր իմ, — պատասխանեց Տարրա-  
զու իշխանն, — գիտես արդէն թէ ո՞րն է  
լաւագոյն ճամբան: Թողունք որ մոնեն  
այս հովտիս մէջ, ուր կը գտնեն իրենց  
մահը զից օգնականութեամբ:

— Լսն քեզ Դիք, — յաւել թագաւ-  
որն. — բայց եւո մտածենք. ո՞րն է լա-  
ւագոյնը. Հօս սպասելին թէ ետ քաշուիլը,  
որպէս զի չկարինան նորունոր ու անխոնջ  
զօրականօր ամիցացնել բանակինն, որպէս  
զի ուշանայ պատերազմը և մենք ժամանակ  
վաստրինք. և մէկ կողմանէ նեղելով զի-  
րենք, սպասենք լաւագոյն առթի: Գիտ-  
ցիր վաշտակ որ բարելոն սպատամբած է  
Յամբամայ դէմ, ինչպէս նա և բոլոր Սե-  
նաբարաց երկիրը: Այս մարդէն զոր կը տես-  
նեն, և որուն մեծ հաւատոր ընծայելու ես,  
քիշ ատենն է որ բերաւ ինձի այս լուրը:

Եւ մանրամասնաբար ամենայն ինչ պատ-  
մեց իրեն, ինչ որ կ'առաջարկէր Սումատ:

Խսէ Տարրազու իշխանն կամ չի հաւել-  
լով խորհրդացն և կամ չի հաւատապով ան-  
ձանօթ պանզիստին, պատասխանեց.

— Ալ ժամանակն անցած է: Բանունեաց  
պատզամն խօսեցաւ մի անգամ, և բանակն

կը գծկամակի եթէ փոփոխութիւն մ'ընենք  
մեր նախիկին որոշմանը վրայ, վասն զի վա-  
տարաց փախուստ մը կը հսմարի զայն թըշ-  
նամւոյն առջևէն:

— Կը լսե՞ս, — գոչեց թագաւորն դառ-  
նալով առ Սումատ:

— Թողա այնպէս ըլլայ, — ըսաւ. նու հա-  
մակամութեամբ: — Միայն չնորհէ ինձի,  
ով արբայ, որ քովդ մնամ ու գործակից ըլ-  
լամ քեզի:

— Բայց... — ըսաւ թագաւորն թնատա-  
ներար — թէ որ դժբախտութիւն մը պա-  
տաշէլու ըլլայ քեզի: թէ որ ճանչցուած  
ըլլալովդ թշնամեաց կողմէն....:

— Ի՞նչ փոյթ, — ընդհատեց Սումատ: —  
Միթէ չըսիր քիչ առաջ թէ պատերազմի  
բախտությունայց ձեռքն է:

## ԳԼՈՒԽ ԺԵ

Աբգարու երգն

Բարելացւոց լուկտի մօտենալուն ձայնը  
տարածուեցաւ մէկէն հայկական բանակին  
մէջ, և պատերազմակը զօրքն ողջունեց  
զայս ցնծութեան ազաղակներով:

Թշնամունյուն սպասելոյ: Համար չայց ըն-  
արած դիրքն սպատակայրամար էր, Գիտէին տե-  
ղոյն ամեն կողմերը ու անցելուր, բոլոր  
ճամբանները ու ծածուկը. գիտէին ուրի թաք-  
շի և որ կողմէն յանկարծ գուրս ելլեւ, ուր  
գետոց հուն կար և ուր դժուարին անցքեր,  
Եւ այս ամեն դիւրութիւններէն զատնուր-  
ականն էր տեղն փառաւոր յիշատակներով.  
ուրեմն աւելի ինչ բան կը պահանջուէր:  
Բղուունեաց խօսուն սօսինիրն քիչ օր առաջ  
պատզամ տուեր էին թէ և 'ի Հայոցձոր է  
Բարելացւոց գերեզմանն: Հ ու նուրիսական  
տեղոյն սրբազնն պահապանաց բերնով  
տարածուեր էր պատզամն. որով իրախու-  
ուուեր էր ամբոխն ու վառուեր 'ի սէր հայ-  
րենեաց:

Հայք՝ Հիմայայս գագաթներէն իշնող  
ժողովրդոց նման կը պաշտէին անհուն ժա-  
մանակը, Զրուան Ախերէն անուամբ, ուս-  
կից բախուեր էր Աչուրա, հոգի աստուածե-  
դէն ու յաւիտենական: Եւ որովհետեւ կը  
համարէին զայն յամենայնի, ուստի ոտն  
առ ոտն աստուածացոցին բննութեան բո-  
լոր զօրութիւնները, Յաւանայ, Խրանայ և  
Թուրանայ արենակից մերձաւոր պազաց  
նման, մերձաւորք իրենց անյագ արշաւա-  
նօքը միայն: Իրենք իսկ լերան վրայ վա-  
ռեալ կրակին մէջ կը տեսնէին յաւիտենա-  
կան ոգւոց ջինջ էութիւնը. իրենք իսկ լե-

շուցին միջոցը, երկրին խորը ու ծովուն ալիքները մնոն աստուածոթիւններով, Քուչայ որգուց մերձաւորութիւնն իսկ ու նեցաւ վրանին իր ազդեցութիւնը, որով խոռնակեցին 'ի մի պատոն երկիրս բնական զօդութիւնները ու հաստատութեան աստղերը. սակայն ուներն իրենք ևս իրենց խստրը յերկինս և զՄիջիդդա Զարրանիդ յերկրի, զմին Կ'անուանէին Աստղիկ և զգմիոր Անուհիտ. Երկուքն ալ խստաբրոն պատուեալը այն մշտընթենաւոր ճեան ու խստաբարոյ աշխարհին մէջ:

Այդ երկու մերձաւոր և երբեմն երբեմն թշնամի ցեղերն, ունէին իրարու նման գեռ ուրիշ պաշտամանք ալ, Այնչափ մաքուր չէր 'ի Հայո Արեաց ազնուական արիւնն, այլ խառնուած էր քուչական արեան հետ, կը պատմին որ նոյն իսկ Հայի Անենարայ երկրէն եկած ըլլայ, գուցէ ինքն իսկ Ցաւանայ կամ Թուրանայ որդիքներէն ըլլայ, Ջրհեղեղէն ազտատեղց հետ Արարատայ գագաթներէն վար իջած, և ասկա վերադած իր առաջին բնակութիւնը: Ինչ որ է, չաս բաներու մէջ կը նմանէին իրարու այդ երկու ցեղերն նոյն իսկ երկու լեզուու մէջ նմանութիւն կը տեսնուէր, և զիտենք որ նախին Հայոյ գրութիւնն յատնապէս փոխ առնուած էր յԱրքատից, ինչպէս քուչական նոյնակէս հայկական ժողովրդեան մէջ կային 'ի վազուց մոգական բաներ, վիճակընկեցութիւն, հմայութիւն ու մնուիապաշտա արարողութիւններ. օրինակի համար թցնունեաց սոսինին, որուց պատգամատու համարուած էին և խորին մեծարանաց պաշտոն կ'ընդունէին 'ի դիւրահաւան ժողովրդենէ: Միթէ չի խօսեցան զնշմարութիւն երբ մարգարէացան Արայի թշուառութիւնները 'ի Բարելոն: Հաւատալի էր ուրեմն և պատգամին այն խօսքը թէ 'ի Հայոցնոր պիտի ըլլայ թշնամուն գերեզմանը:

Պատգամին ստուգուելուն ժամը արդէն մօտեցը էր, Տարեկացիք երկար ատեն Ասուր կենալէն ետքը, որ կարեւոր էր այնպիսի բաղմաթիւ բանակ մը կարգաւորելու համար, վերուցին վրաննին, ու կը յառաջի գետ 'ի լերանց կողմէրը: Օր մը կամ առ առաւելն երկու օր կար որ զարնուէին իրարու այդ երկու բանակներն: Թող յառաջնեն, թող ամփոփուն անձուկ հովանաց մէջ. հայկական արծուին պատրաստ է դիւմաւորու զիբենք:

Նոյն օրն ուրախութեան օր էր հայկական բանակին համար: Ալ հանդիպէին իրարու զինակիցը ու բարեկամիք ու կը խօսակցէին

ըլլավիրին վրայ: Վաղը՝ պատրամտ ենք. վերջապէս հասաւ ակնկալիալ ժամը: Կ'ըսէին իրարու, և թէ՝ և Ամենայն ոք հաւատարիմ ըլլայ իր պարտուցը:

Հայկական զօրաց իւրաքանչիւրոց աշուրներէն կայծակ դուրս կու գար և արիւնն կ'եւար երակնուն մէջ: Ամենքն ալ անխուով հանգարտութեան մէջ էին և կը սպասէին երջանիկ ժամուն, կը հանգչէին, բայց աշուրներուն առան էր պատերազմը ու աւարը. Գեղեցիկ էր հովիտը, ընդարձակ և ամրափիկ ամեն կողմունէ, և կարեւոր տեղեր կը հակէին պահապանիք: Կարելի էր ուրեմն որ բարերական բանակն ճամբար իրենց մէջէն:

Ամենօրեայ սովորական վաստակոց ժամն անցեր և բանակին մանր ու զանազն պէտքերն հոգացուեր էին, Զօրականք իրենց լայնալիք աղեղունքը ու լայնատարր կապարձներն կախեր էին վրանաց տակ, և ճամբուն երկայնութեամբ շարեր իրենց սլաքը և անոնց քով պղնձէ ու կայիէ երկայն վահանները: Փոստ միեւնական թողեն ու զուարձանան գետոյն մէջ: Եւ իրենք ասս անդ խորվին նատած կամ շրջագայելով կը զոսանուին:

Միենա շարժման մէջ էր բարձրաւանդակին ստորոտը, որուն վրայ կանգնած էր թագաւորին վրանը, Զինուորական պարն, հաճոյական զօսանկը Հայոց, բոլոր բազմութիւնը նոյն կողմը ձգեր էր: Ի ձայն թափից, զորոնք կը հարկանէին հանդիսակցաց մէջէն ուսներ, պարողներն արդու յաջուղի կը կամ էկին: Կ'առնուին, կը հեռանային ու կը մօտենային մեծագոյն թափով ու երագութեամբ, մինչեւ որ պարն կուի երկույթ կ'առնուր, մեծագոյն ազադակներով, ու կը լըննար հանդիսականաց ծափահարութեամբ:

Պարուն կը յաջորդէր երգն: Կը նստէին վրանաց տակ կորածե ուր որ աւելի արձակ էր, և մէջանցը քերթողներն, մրցւով իրարու հետ ի քերթողութեան: Կ'երգէին հայկական ժողովրդեան նախկին աւանդութիւնները, իւրաքանչիւր որ ըստ իւր հանճարոյն ու բեղնաւոր երեւակայութեանը, փոխելով ինչ ինչ 'ի պատմութենէն ու զարգարելով ըստ ախորժելոյ լազաց: Այսակէս կը ծաղիկէր քերթողութեան արթուրութեանը մոտ կամ արթուրութեանը, բայց ժողովրդական աւանդութիւններն ալ առասպեկտական երեւոյթ մը կ'առնուին, որ կը զարգարուէին ասա նորանոր գոյներով ու պատրամական արտաքնայարդար երկութով,

« Հիեւ ևս, — կ'երգէր մէկն, — գեռ  
ևս երկուց գետոց երկրին մէջ շնուած  
չէր աշտարակն, վկասութիւն մարդկային  
յանդքնութեան, և ոչ երկնային բարկու-  
թիւնը ապականեր ու խառնակեր էր լւղու-  
ները, երբ կ'իշխէին երկրիս ջրուան, ին-  
տան ու Յարէթ։

« Զազի ևս բաժնեցին մէջերնին երկրիս  
թագուուրութիւնը, ջրուան ափից մէկն  
միւս երկու մասին Ֆիտան ու Յարէթ գէմ  
կեցան ու պատերազմեցան հետք. վասն զի  
կը մասձէր ջրուան որ իր որդիքը թագա-  
ւորեցնէ ամենուն վրայ։

« Ֆիտան ափիտի յաջողէր յափշտակելու  
ջրուանայ երկրին մէկ մասը երբ Աստղիկ  
իրենց քոյրը, սպասուկավուզ բաղկովը մէջ  
մասարվէ խոսքացի խոռվիալ ողիքը։

« Հաւանեցան որ թագաւորէ Ջրուան,  
բայց երգմաք գանձադրեցան որ ապան-  
ննեն ջրուանայ քոյրը արու որդիքը որ կը  
ծնանէին, որպէս զի միշտ նոյն ցեղը չի  
թագաւորէ վրանին։

« Ռւստի կարգեցին մէկ քանի կորովի  
հսկյներ, որ հսկեն միշտ ջրուանայ կա-  
նանց վրայ։ Եւ ըստ երգման սպասուեր  
էին արգէն երկու արու որդիքը, երբ Աստ-  
ղիկ գթասիրս, 'ի գութ քամքելով կանանց  
վրայ որ կը հածէին, անգութ արաերը ի  
գթութիւն շարժեց։

« Զի մեռնին ջրուանայ որդիք, այլ զօ-  
րաւոր մարգիկ ատանին զանոնքյարեւմուսա,  
Մերան մը գագաթան վրայ։ Եւ ըլլայ այն  
լեռը իրեւ երկրորդ Արարատ մը, ու ակից  
իջնան մեր որդիքը բազմացնելու զերկիր»։

Լսաւ քերթողն ու լսեց, որուն յաջոր-  
դեց ուրիշ մը նոյնպէս հաճոյական ունկնդ-  
դրաց

— « Քախութրոս բարձր կողմեր նա-  
ւարկելէն ու Արարատեան լերանց բար-  
ձրագոյն գագաթանց վրայ հանցելէն ետ-  
քը, որդւոցը մէջէն Սէմ անուն մէկը, կը  
դիմէ գէպ 'ի արևմուտք, նոր տեղեր տես-  
նելու ու ճանշալու վախաքով։

« Կը հասնի հօս ու կը բնակի այս յերան  
ստորած ոռոգեալ 'ի ցետոց, որ կ'իջնեն  
մինչև Արքատից կողմերը, Երկու ամիս կը  
կենայ հօս, և լեռը իր անուամբ Ամսկ'ա-  
նուանէ։ Անկէց կը խստորդ գէպ 'ի հարաւ  
ու արևմուտք, պայմին գէպ 'ի այն կողմե-  
րը ուսկից նկեր էր։

« Բայց իր որդւոցը մէջէն մին, Տարբան  
անուն, իր երեսուն ուստիերօք ու Ծնգե-  
տասան գտներօք, հանգերձ իրենց կո-  
ղակցօքը, բամեներով առաջին հօրէն, կը  
բնակին մեր մէջ։ Եւ Ամս' իր որդւոցն ա-  
նուամբ նոյն տեղը Տարօն կ'անուանէ, և

բնակած գաւառոն ալ Յորմիք, որովհետեւ հն  
ցրուեցան, ու բաժնուեցաւ որդին իր  
հօրէն։

« Ուրիշ մ'ալ նոյնպէս գնուց բնակելու  
Բակորից աշխարհին սահմանաց մօտ, և  
կոչեց այդ կողմը իր անուամբ Զարաւանդ։

« Այս է ահա Ամեր ցեղիցն պատմութիւնը  
որ մասց իշայուատան, քանի որ գեռ և կած  
չէր Հայկ միսիթարելու զիրենիք իր ներկա-  
ւոթիւնից ։ Երբոր երեցաւ նա, բոլոր  
Ամայ ու Քաւանանայ գոռ ցեղիրն և Թուրու-  
նաւուածեալ որդիքն ընդունեցան կամա-  
կար իր հայրենի իշխանութիւնը, բառնե-  
ցան 'ի մի ազգ և 'ի մի կամք հսկային ձեռ-  
քին տակ։

« Ցիշէ բու պատմութիւնդ, ովկ Հայոց  
ազգ, Աստղիք են նախինն ընտանի աւան-  
դութիւններդ։ Այսպէս բազմամարդցացաւ  
այն երկիրն զոր պիտի պաշտպանենց հիմա  
Ներբովթայ որդւոց անցագ արշաւանաց  
գէմ»։

Միհամայն ծափահարութեամբ ու բարձ-  
րագոյ ապագակաւ ողջունեցին գերգիչն, և  
թագաւորն սիրապիք խօսքերով գովից զին-  
քը։ Գեղեցիկն Արա արդէն գուրս ելեր էր  
վրանն ու նատեր բացօթեայ բարձրաւան-  
դակին վրայ իր գորակեատաց հետ։

— Գեղեցիկն է Միհամայ երգը, — յաւել  
Վաշգակ Տարբանզ իշխանն։ — բայց չկաց  
մէկը, ովկ քերթողը, որուն բերովով խօ-  
սին Դիթ, և երգէ Հայկայ բացութիւնները։  
Երմէ առաջ եղածներն մթին ու անորոշ  
բաններ են, թէ և գովիլի է ձեռ ջանքն ան-  
կորուսա պատէնց լուսինին աւանդութիւն-  
ները, բայց Հայկով մեր հայրենինին անսւն  
ու կեանիք ժամանակցեց։ Իրմով Ասկաւ մեր  
պատմութիւնը. իրմով Հայաստանի մեծու-  
թիւնը. Երգեցիկ զՀայկ, ովկ քերթողը, և  
իր գովու թեանց մէջ երեւակայենք մերձա-  
ւոր պատերազմը։

Մ'եծաւ հաճութեամբ ընդունուեցաւ  
Վաշգակայ առաջարկութիւնը, որուն իմաս-  
տութիւնը յայտնի էր ամենուն։ Իրմով  
տարածուեցաւ Հայաստանի մէջ այն խօսքն  
թէ չի կրնար ծերունի զօրականն ատել կամ  
անհորդութ բան մ'ըսել։

— Այսու գուեցին շատերն, արձա-  
գանց առաջ Տարբանզ ծերունի իշխանին  
և թագաւորաց թագալցին ըստածին։ — ՈՎ  
պիտի երգէ Հայկայ քաջութիւնները։

Տարտկուածեալ մեացին ամենքը, ու իրա-  
րու երեսը կը նայէին։

— Երգէն Հայկայ քաջութիւնները։ —  
Վլշապաէս ըստ մէջընէն մէկը. — ովկ  
կոհայ համարձակիլ առ այն քանի որ ներ-  
կաց է Արգար։

— ինքն է երկնականոյ քերթողն, — յաւ-  
ևլ սուրիշ մը, — ինքն է երգոց տէրն: Գա-  
ջազօր զիւցազնը չունեցաւ երբէք և պիտի  
չունենայ քան զայն արժանաւոր երգիչ մը:

— Մ' ն յանդգնութիւն է, — կրկնեց  
ուրիշ մը, — երգել Հայկայ քաջութիւննե-  
րը, քանի որ քայլութայնն Արդար մէջեր-  
նիս է, որպէս թէ արեգակն ծագելն ետ-  
քը, զիւցային աստղն ջանար յալթելու  
անոր իր լուսավը:

Այն խօսքին ծերունեաց մէջն մին ծի-  
ծաղեցաւ, այն որուն դարձեր Էր ամենուն  
աշքը նոյն վայրինին: Վանայ քահանայից  
նման սպիտակազգեստ էր նա, և ուներ  
կողը սուսեր և ուստոց վրայ կտավ ուն լայ-  
նայիր, ծիծաղեցաւ նա, և բարի ճեռու-  
թամբ մը կարկառելով աջ քաղլուկը, խօ-  
սեցաւ այսպէս:

— Գևեցիկ է, ով պատանիք, ծերոց  
տրուած գովութիւնն թէ և չափազանցու-  
թեամբ: Ծերերը գովոզն՝ զլատուած կը  
գովէ, վասն զի փորձ են իրենց հասակաւը.  
Մի են երկնատուր սպարգեօք, և ուսուցիչ  
ու առաջնորդ նոր սիրնոց: Շնորհակալ է  
ձեզի, ով պատանիք, Հայկայ երգին, որ  
թէպէտ թերահաննար, այլ ձեզ համար-  
մահը խրախուսեալ: Երանին ձեզ, որ գոր-  
գանալով՝ ի տիս, արգէն փորձ ըլլարվիկդ  
արունեստին, բարձրագոյն կրթութիւն մը  
սպիտի տաք հայկական ժողովրդեան, աւան-  
դերվ յետնոց Արամայ որդւոյն Արա գե-  
ղեցին գործերը ու քաջութիւնները:

— Կեցցեն գու, ով ծերունիդ, և երգես  
Արայի քաջութիւնները, — պատասխանե-  
ցին միաբնան:

— Պատերազմի բախտան Զրուանայ ճեռոն  
է, — ըստ Աթգոր բարձրագոյն: — Զի-  
նուորն սպիտի շըսէ վայրը, այլ այսօր հայրենի  
երկրին պաշտպանութեան համար ամենայն  
Հայ սպիտի զինուորի, և ոչ իսկ ծերը յետ-  
նեալ պիտի ըլլան քան զերիտասարդս: Բայց  
ի բաց թողունք սնուափ խօսքիրը ոչ ի խօսս  
այլ ի գործ կը ճանչցուի մարդ: Հայկայ  
քաջութիւնները կ' գու որ երգեմ ծիծ-  
րունի քերթողս ըլլորովին լուիչս առաջ  
գուհացնեմ զծեզ վերջն անդամ մ' ալ:

Ուրախութեան աղաղակաւ մը յայտնեց  
ամիսիս իր շնորհակալութիւնը առ ծերու-  
նին, որուն յաջորդեց ապա խորին լուու-  
թիւն մը որ կը նշանակէր թէ ինչպիսի մը-  
տադրութեամբ մտիկ սպիտի ընէին իրեն: Ամենուն  
ծանօթ էր երգը, ինչպէս նաև  
երգին նի, թը: Այլ սովոր էին երգիշը այ-  
լափախել կղածն, աւելցնելով քան քեր-  
թոզական զարդեր, յորում յաջողակ էր  
Արգար:

Իր ընկերաց ամենէն մերժաւորին ճեռ-  
քէն առնելով թափը, բազմեց զանազան  
անդամ, զարթուցանելով թմբրեալ երկա-  
կայութիւնը, և աստ դարձուց եռանդուն  
աշուները շուրջանակի, և սկսաւ այսպէս:

« Ի մեծաց աստուածոց սկսիմ: Աչա-  
ւորք իրենց մեծվայելչութեամբը, այսուր-  
հիս ամենայն բարիքը իրենք պարգևեցին,  
և եղան գերացոյն պատճառք բոլոր արա-  
րածոց և բազմանալոյց մարդկան: Իրենցմէ  
առաջ եկաւ հսկայից ցեղն, կորովիք մոր-  
մանը, անպարտիք ու բարձրահասակը,  
որոնք գոռագութեամի ձեռք զարիին բարե-  
լոնի աշտարակին շնութեան: Երբ գործը  
կը յառաջընը, բանաշունչ աստուածասաստ  
հովը կործանակիլով զայն հիմնայտակ: Եւ  
ասաւ խօսնակիլով լեզանին՝ զիտիթութիւն  
ձգեց մէջերնին: »

« Ով ամենասալայծառուդ Հայկ, որդիդ  
թորգոմայ, ՚ի ցեղէնի Յաթեթի, իշխան զո-  
րաւոր ու քաջազգանաւոր, ով կը իրնայ ար-  
ժանապէս փառաւորել քու անունդ: Համե-  
բաւաւոր գեղեցիութեամբ ու զօրութեամբ  
մարմնոյ, գանգրահեր, կապուտ աչօք աս-  
տուածանման, գուս ու հաստաբագուկ,  
բայց գթած և արգար, գու հակառակ կե-  
ցար այս ամենուն որ կ'ուղէին տիրել հօս-  
կայից ու զի ցազանց վրայ: Այնուական  
եռանդեամբ վառեալ, զինուեցար Ներով-  
թոյ բանութեամբ դէմ, երբ մարդկային աղ-  
գը տարածուեր էր երկրիս վրայ: Կային  
անոնց մէջ հսկաներ, կորովիք մարմնով և  
վաստահ իրենց ուժոյն վրայ, որոց իւրաքան-  
չիւրը միսն մոյենարար առոր ընկերոյշը  
կուրը, ամենքն ալ իւրարու իշխան ջանալով:

« Բախտուն նապատելով Ներովթայ, տի-  
րեց բոյոր երկին: Ներովթայ Մեստրիմի  
որդւոյն, որուն հսյուն էր Քուշ, յորդւոց  
ֆիտանոց: Հայկ մերժեց ու չի հնապանդե-  
ցաւ իրեն, և համանուն աստղին՝ նման  
սպազմապացեալ, քաշուեցաւ գէպ'ի հիւսիս,  
տանելով կետը բոյոր մանր աստղերը, իր  
որիքը, գտները, թոռները, բնգոծինքը,  
ընդ ամենը զրիթէ երեք հարդի մորդ:  
ինչպէս նաև բոյոր իր ծառաները ու հա-  
ւատարիմ հապատակները: Առաւ մէկտեղ  
բոյոր իր ունեցաները, և դիմեց Արարա-  
տայ բարձրագոյն կողմերը, և կեցաւ լե-  
րան մ'ոտքը, ուր իրմէ առաջ եկեր ու  
ընակեր էին շատ մարդիկ աշաբարակին կոր-  
ծանմանէն ետքը, Հնազանդեցուց զանոնք  
իրեն, կանգնեց շէնքեր, ու տուաւ ՚ի ժա-

(1) Ուրիսն, համաստեղութեանց մէջ ամենէն  
լուսաւորն, որ կօչէ ՚ի մազ Հայի, ինչպէս թարդ-  
մանուած է Յովեայ ու Նայեայ գրոց մէջ:

ռանգութիւն Կտկմոսի Արմենակաց որդւոյն:

« Մեկնեցաւ հօնէկ իմաստուն հսկայն, ու զնաց իր մնացած մարդիկներովը ընդ մէջ հիւսիսի ու արևմտից, և կեցաւ գաշտավայրի մը վրայ, որ կ'ըսուի այսօր Հարք այսինքն հարց տեղի: Թիշեցէք զայս ամենք նիդ ու սովորուցէք ձեր որդւոցը: Մի՛ մոռնաք այն անունը ուր բնակեցան թորդումայ տան Հարքը, 'ի Հայկաչէն, այսինքն շինեալ 'ի Հայկաց: Դաշտավայրին հարաւակողմը, լայն ստորոտով լերան մը մօտ, հաստատուած էին առաջուց մէկ քանի ընտանիք, որոնք յօժարութիւնամբ երգութանցան իրեն հաւատարութիւն:

« Բայց Ներըովթ, տարածելովիր բռնաւորակն իշխանութիւնը գաշտավայրին առիւծոց վրայ, նախանձու աչզօք կը նայէր լերան արծուին: և կը հիմնէր ատելութեամբ՝ տեսնալով Հայկաց մեծութիւնը, Ուստի զրկեց իր մէկ որդին հաւատարիմ մարդկանց ընկերակցութեամբ, որոնք գնացին և ողոք բանիք կեղծելով չարութիւննին, խօսեցան պյառէս:

« Դու մինչեւ հիմա, ըսին, բնակեցար ձեան ու միգի մէջ Զափաւորէ ու չերմացուր գոռող բարուցդ սառուցեալ ցրտութիւնը, և բարեկամունալով Ժիտանայ, հպատակէ իրեն և ապրէ խաղաղութեամբ ուր որ կը հաճիս:

« Տիտան իր երկրին թող թագաւորէ, — պատասխանեց թորգումայ որդին տհանութեամբ: — Հայկ ոչ կը նախանձի և ոչ ալ կարոտ է իրեն: Գնացէք ու տարէք իրեն այս համառօտ պատասխանը: Որտոքին հեռածիք նետք՝ պէտք ունի ազատ ու ընդարձակ տեղույթ:

« Ներքովթ լսելով այդ աներկիւզ պատասխանը, մէկէն կը դառնանայ, և ցամամիք աշտանակելով 'ի ձի, բազմաձեռն գնդաւ կը համնի յԱրարատ, կադմոսի սահմանաց մօտ: Կապմաս կը փախչի ու կ'ապաւինի իր պատուն քով, զրկելով առաջուց սուրէկանդակներ:

« Գիտիցիր, ով դիւցան, որ Ներքովթ իր կարիճներովու ու անթիւ բռնակաւը վրադ կու գայ: Երբ տեսաց որ կը մօտենար, փախաց և եկայ իմացներու, դու պէտք եղածն մտածէ ու հոգայ մեծ հանճարովդ:

« Խնչակէ Երասի գեան, պատառելով լերանց կողերը, ու հատանելով անտառախիտ հովիաները, կ'անցնի անձուկ տեղերէն, և կ'ինայ ու կը հոսէ ահազգին դղորդմամբ, նոյնառէս և Ժիտան կը յառաջէր մոլնչելով, անթիւ ու զօրաւոր բռնակաւ.

բըլոր իր ոյքը զօրացը թուոյն ու արութեան նը վրայ գնելով, թայց խոհիմեւ իմաստունն Հայկ, կը ժողովէ մէկէն իր որդիքը, թոռները, և բոլոր հաւատարիմ մարդիկը, ամեւրին ալ անվեհեր ու զօրաւոր ազեղնաւորք, թէսէտ թուով նուազագոյնք, ոյլ արութեամբ անհամեմատք: Եւ վազելով զիշեր ու ցորեկ, կը հասնի Վանայ ծովուն մօտ, և այսպէս կը խօսի իր զօրացը.

« Յարմար առթին կը լսրէ փորձ որսորդն իր աղիղը, և միշտ որոշչ է իր հարուածը Երբ հանդիպակելու ըլլանք Ներքովթայ բանակին, ջանսներու ուր որ որ իրը կեցած է, բազմաթիւ զինուորներէ պաշարեալ, կամմեռնինք, որով մեր մարմինը ընկնայ իրենց ձեռքը, և կամ ցուցընելով մեր բավկաց զօրութիւնը, ցրուենք իր բանակը և ստանանք յաղթութիւն:

« Հայկաց բանակը շրտ մը կտրելով երկայն ասպարէցը, կը համնի ապառաժուտ լեռներէ պաշարեալ հովիտ մը, և կ'ամրանայ գետացն աջակողմեան բարձանց վրայ: Հօն 'ի վեր ամրաւոնալով աչքը, կը տեսնէ Ներքովթայ անհամար բանակը, որ անհոգ պապակութեամբ աստ անդ ցրուած ու տարածուած էր զաշտին երես:

« Ներքովթ վստահ ու ապահովիր գործոյն վրայ, կտրին գնդով մը կեցեր էր բարձրաւանդակին վրայ: Հայկ ճանչցաւ զինը ըսրը պատահեալ յայրընտիր ու ՚ի քաջազէն զինուորաց և իմացաւ որ իր ու գիլաւոր բանակին մէջ մեծ հեռաւորութիւն կարո:

« Կը կրէր նա գիլուն վրայ երկարէ սաղաւարտ մը փետրազարդ: Զրահապատ էր կուրծքն ու թիկունքը, և երկաթէ բազապանք ու սոնապանք կը ծածէկին բովանդակ մարմինը: Ուներ ձախ կորիմը կրկնասայր սուրը մը և աջակողմը մեծ նիդակ մը: ձախ ձեռքը ամուր վահան մը և չորս կողմը կտրին հսկաներ:

« Հայկ, տեսնալով զիտան այդպէս զինազարդեալ, կարգի կը գնէ բոլոր բանակը: ԶԱրմենակ և միւս երկու որդիքը աջկողմէ, զկագման և միւս երկու որդիքն ալ ձախակողմը, որովհետեւ վարժ էին 'ի նետագութիւն և 'ի սուր: Կակ ինքը յառաջնորդ կարգի կը զնէ բոլոր նիդակաւորները, ու ու կը հրամայէ քալելու կարգաւ:

« Բազիումն ահաւոր, Հսկայքն երկու կողմանէ հանդիպակելով իրարու, փոփոխակի բախմամբ կը գողացնէին զերկիր, և բուռն յարձակմամբ ահ և երկիւղ կը պատճառէին իրարու: Հօն շատ մը կորովի հսկացը աստի և անտի նետահար ու սրախտովիսով

Պատւակիցն յերկիր : բայց պատերազմը  
դեռ աւարակուսական մնացեր էր :

« Լաւ իմացաւ այն ատեն Մեստրիսի  
որդիսին՝ որ չափազանց վատահացեր էր  
բախտին և իր ուժոյն փրաց Վերահան  
վատանգէն սարսափած վերադարձաւ այն  
ըսուրբ՝ ուսկից քիչ առաջ իշլու էր. մոտածե-  
լով՝ որ ամրանայ զօրացը մեջ մինչև որ  
հասնի ամբողջ բանակը, և այն ատեն սկը-  
սի նորէն պատերազմը կրկին զօրութեամբ։  
Եւ հետեւցան իրեն բոլոր թիկնապահք,  
վահոն ու պաշտպանութիւն ըլլալով իրեն։  
Կ'անիքանէին թշնամունյն անստեղիսալի  
ընդհանագրութիւնը, և երկինց օգնակա-  
ռութիւնը կը կարգային մոլեզին աղաղա-  
կաւ։»

« Համաւ Ներրովիթ ըլքան վրայ, և Հանդիաս սակաւ մի: Բայց Հայկ աղջէի ճանչնալով ծածուկ ճամբաները, եւս ինքն աղջաւասար բարձրութեամբ ուրիշ ըլքան մը փրայ: Տեսաւ զինքը Ներրովիթ, տեսաւ ու դողան զօրակառ որդքն: Տեսաւ ինյանիւն և ամենայն զօրակառ ու դողացին: Կուգէին սկսիլ նորին պատերազմը, յուսալովլվրէն առուուլ իրենց կրած փասուցը: »

« Բայց ի գուրք լսարած է արդեն Թորգոռ-  
մայ որդին իր հեռամձիք տղեղը. և նշանն  
առնելով ի հերկադպոյն անմիջէս աչօքքը, ու-  
ժով հերեթեան նեա մ'արձակից դէս ի'  
Ներդրված սիրութ: Ճօնեց աղեղան լարց  
օդոյն մէջ, թուաւ նեան արագոտթեամբ,  
խորտակից հսկային զրահը, և անցնելով  
կուրծքէն, գուրս ելաւ կռնակէն: Ընկաւ  
նա գետին, վայրապար փորձելով հանե-  
լու կուրութիւնն սուր հերկաթը. և արինն ու  
Հայշոյութիւնն միանգաման դուրս կը  
ացյթէին կոկորդէն, վայրկեան մը և հե-  
կու. արեգական լցոյս կը փնտուիք. ունա-  
ցեան այլուրները, և փեսց մերժակէս ան-  
պարտելի հոգին:

« Աւրախութեան զօրաւոր ապագակ մը  
բարարացան յանկարծ յիրինս։ Հայկայ  
ձայնն էր՝ Կարամասունն ապահրազմանէր  
բանակին։ Կը ժողովն անկելցն չորս կող-  
մը բարոր իր քանիքը։ Մեռաւ զիւցազնի,  
Կըսէին իրարու։ Չորս կողմէն կը տեղացնն  
շարունակ նետերը, և կը սփռէին զման  
անկենդան հսկային չորս կողմի։ Ահաւոր  
ու անպղոբելին Հայկ իրեւ կայծականց Աս-  
տուամը մը այնպէս կը նետահարէր զիրենք։  
Թշնանն տարհու բած կը սկիզ փախչէլ կը  
փախչէն հսկայ զօրականք, վայրապար  
պաշտպանելով իրենք զիրենք մեծ վահան-  
ներով։

մեկնին նույիքական պատերէն : Ոչ ոք 'ի  
մահկանացուաց կարող է լարելու զայն  
յայսմ հետէ . և եթէ կարենայ ալ, միթէ  
պիտի ընկերէ իրեն ամենազօրաւոր աղեղ-  
նաւորին կապուտակ անվիշէ աշըը :

« Այրիւնն կը թանայ զերեղմանք բլուրը-  
արիւնն կ'ողողէ բոլոր Հայոցծորոյ ընդարձ-  
ակա Հովհանք. և Սփրատայ ջուռն կը փո-  
խուի յարիւն. Արծիւք և ագուաք կ'առ-  
նուն աւարդոյն հոտը, և կ'իժնեն բարօպիին  
՚ի ճարակ: Բայց Հայի վեհանձն է ու բա-  
րեպաշտ, կու տայ դիականց պատուաւոր  
գերեզման մը բլրան վրայ, և տեղն ալ  
նոյն անուամբ կ'անուանէ: Խակ Ներրով-  
թայ մեծազանգուած մարմինը զմռսելով,  
ու դիակապատելով մեծանոր հանգեցնանօք,  
կը տանին ի Հայոյ լեռնակեաց յաղթական  
արծուէք, հարց նուրիական բնակարանը:  
ուր հիմա թորդումա արքայական տան  
մօտ, կը ննջէ գքուն յաւիտենական ազգատ  
առագա ոխենիմ թշնամին»:

Այսպէս երգեց ծերունին Արգար, և  
գրգռեց Հազարաւոր ունկնդրաց բարկու-  
թիւնն ու տաշտութիւնը Ներբովվաց դէմ:  
Են երբ վերջ տաւու խօսից, արածրացան  
որու հողմէն զարմացման, ուրախութեան,  
և երախտագիսութեան ձայներ:

Ամենուն սիրաց եւանդ համեր վառուեցաւ լսելով այդ պատմութիւնները։ Նոյն տեղուն էր անմիջապէս երկեղի պատօքազմին ասպարագէս այն դաշտավայրն որ կը տարածուէր Հայոցցորդն էր։ և Գերեզմանիք բլրան առջև կ'երգէր Աբգար Հայ-կալ քաջու թիւնները։

— Աչ հրբեք այսպան մեծ Հանդիսացեր  
էր ծերունին Աթագար, — Կ'ըսէին ունկըն-  
դիրք:

— Բայց իր երգը, — յաւելին այլք, —  
ցրուեց տխուր ու անորոշ գուշակութիւն-  
ները:

## – Զորոնք:

— **ՏԵՐ** զիտեր Բզնունեաց պատգամին  
ասարկուս ասկին պատասխանը. «Է՞՞ Հա-  
յոցձոր Բաբելոնց գերեզմանն» , ըստ  
պատգամին Ցայտոնի է , կայ գերեզմանն,  
որոց Ահերովթաց պատերազմին :

— Օ՞ն անդր. միթէ ասկէց աւելի պարզ ու յայտնի պիտի խօսէր պատգամն։ Գե-

բագոյն Դիք մեր բաղկաց զօրութեան կը  
թողուն յաջող պատգամին կատարումը։

— Միթէ մէկագիշերչի լուսեցան գետ-  
իին տակէն խուլ ըրութեամը, նման զինուց  
ուռացան։ Վայրդա ծիստանն էր որ կը  
առաջնու ու կը կանաչը ՚ի մեր։

— Անտեղի է ըսածդ : Իրեն մօտ կը  
հանգչի յաղթականն Հայկ ու զինքը սպան-

նողը, Եթէ զորբնու Ներովթ, Հայկ չի  
նոցիր:

Երբ այսպէս կը խօսակցէին, Արա մօ-  
տեցաւ Արգարու, ու զարմացմամբ գրկա-  
խտոնեցաւ հետո, Ենթանի երգիչն, միրտը  
ելլելով, երկոյն ատեն ամփափեց ծոցոյն  
մէջ թագաւորին գեղձան գլուխը: Մեծ է  
թագաւորաց փառքը ու զօրութիւնը. բայց  
հանճարն իր պարունակէ յինքեսն աս-  
տուածային ինչ մը, ուսկից կը բդիէ ծա-  
ծոկ զօրութիւն մը, թափանցելով՝ ի միրտու  
ունուանելով զամենայն:

— Քաջ որդիդ Արամաց, պիտի նորոգես  
դու, — ըստ այն ատեն Արգար, — քա-  
ջին Հայկաց հրաշալիք գործերը:

— Զեմ կարող, — պատասխանեց պա-  
տանի թագաւորն, բայց խօսքերդ տպաւո-  
րուած պիտի մեան մոքիս մէջ, ու պիտի  
ջանամնմանեցու իմ արժանաւոր նախոր-  
դացու:

— Ալդէն սկսոր, — ըստ Վաշգակ, —  
նոր պատերազմիս գատարին ընթրութեամ-  
բը: Հոս պատերազմինք, հօսէկ վազենք  
գոռող թագուհուոյն ընտիր զօրացը վրայ:  
Կամ կը մեռնինք, որով մեր մարմինը և  
ամեն ունեցանին կ'ընկնան իրենց ծեռքը,  
և կամ ցուցընելով մեր բազկաց զօրու-  
թիւնը, կը ցրուենք իր բանակը ու կը ժող-  
մնեք յազթութեան աւարը:

— Արդեօք յանդուգն Ներովթաց նման  
Համբամն անցած է բանակին զլուխը, —  
Հարցուց սպային մէկը:

— Անտարկոյս, — պատասխանեց Արա  
գողարակ, — կտրին պատերազմականէ նու:

— Այո, կտրին ու գոռող, — յաւել Արգար, — որպէս թէ երակացը մէջ հըս-  
կայի արիւն ունենար: Բայց հայկական ա-  
րիւն իսկ փոխուած չէ. և միշտ նպաստու-  
որ եղած է իրեն բախտը: Միթէ Արմե-  
նակ, որ հիմնեց զԱրագած, և Արամայիս  
որ իր անուամբը կոչեց զԱրմաւիր, միշտ  
աւելի չի տարածեցին իրենց ժառանգա-  
կան իշխանութիւնը: Զօրաւորին Գեղամայ,  
արիարտին Փառակաց և գեղեցկին Յոլտ-

կոյ հոյրը, Ամսասիա, չտիրեց Արտաստեան  
լերանց, անուանելով զանոնք Մասիս:  
Եւ Գեղամ քիչ ատենուան մէջ միթէ չի  
նուածեց բոյր այն երջանիկ աշխարհները  
զորոնք կը թանայ Երաստի: Եւ Հարմա միթէ  
չի տարածեց շուրջանակի իր թագաւորու-  
թեան սահմանը: Խոկ քու մեծանուն հայրը  
Արամ, պատերազմանէր ու աշխատասէր,  
Կ'ուղէր աւելի մեռնիկ հայրենեաց համար,  
քան թէ տեսնել զօտարի կօմիել իր ծնըն-  
գեան երկիրը և հրամայել իր ելքարցը ու  
որդւուրը: Արամ՝ Նինոսի թագաւորութե-  
նէն քանի մը տարի առաջ նեղուելով մեր-  
աւուր ազգերէն, կը ժողովէ բոյր իր կտրին:  
Ները, ամենքն ալ յաջողակը ՚ի գէն, պա-  
տանիք աղոտականնք, հռանդունք ու վա-  
յելչագէմը: Սակաւաթիւ բանակ մը, սա-  
կայն սրտի արութեամբ ու քաջութեամբ  
հաւասար յիսուն հազար զօրաց բանակի:  
Հայաստանի սահմանաց վրայ կը հանդիպի  
Դիւքարաց Մադէս կոչելից, գոռ ու գո-  
ռող պատերազմոց մը, կը դիմէ յանկարծ  
վրան արիգագանի ծագելէն առաջ, ու կը  
խորտակէ բանակը, և գերելով զինքը, կը  
տանիք Արմաւիր, և մեծ աշխարակի մը  
գուգաթան վրայ, ծակելով ճակատը երկա-  
թէ ցիցով կը գամէ, ահաւոր օրինակ մը  
տալով ամենայն Հայաստանի վրայ արշաւո-  
ղաց ու թշնամեաց: Նոյն իսկ Նինոս մեծ  
թշնամութիւն ուներ Հայոց գէմի իր նախա-  
հօրը սպանմանը համար ՚ի Հայոցձոր, և  
կը մոտածէր շատոնց վրէծ խնդիր, Ալլ ծած-  
կելով սրտին խորհուրդը, թէսէս ամենա-  
զօրաւոր էր, պատգամաւոր զրկեց Արմա-  
մայ, որ պահէ իր տէրութիւնը, կրէ հա-  
մարձակ մարգարտայեն թագ, և իր երկ-  
րորդն ըլլայ աշխարհիս թագաւորաց մէջ:  
Արծուիք հայկականք, ողջ լերուք ուրիմն  
ճեր է լիրանց թագաւորութիւնն:

Իր շարունակուի:

